



Մանուկյան առղք 2  
Առաջին երեսը 5

## ՀԱՅՈՒՍ ԱԶԳԱՅԻՆ

Gérant responsable  
A. SAKAİAN

ԾԱՅԻԿ շաբաթը երկու անգամ կը հրատարակուի Չորեքշաբ-  
թի և Հարամի օրերը։  
Տարեկան բաժանորդագրութեան գին է 400 զուրուց արծաթ,  
— վեցամսեան 50. Գաւառաց համար 110 զր։

Որ եւ էնամակ կամ գրութիւն պէտք է ուղղել  
Առ Արտօնատեր և Տնօրին Անտոն Սաքաեան,  
կ. Պօլիս, Պաղը Ալի ճատակար թիւ 20:  
Խմբադրութեան յանձնուած գրութիւնը եւ չեն արուիք։

Թիւ 23 Ա. ՏԱՐԻ

Գիւ 40 ՓԱՐԱ

1887 ՄԱՐՏ 11 ՉՈՐԵՔՇԱԲԹԻ

## ԱԶԳԱՅԻՆ

Ամեն. Ա. Պատրիարք Հայրը  
Երկուշաղթի օրն ֆէնէրի Պատրիարքանը գացերէ, հետն ունե-  
նալով, գեր. Սիմէոն և Տիմոթէոս  
Ս. Եպիսկոպոսներն, Քաջ. Ժողո-  
վոյ Ատենապետ Վահե. Նուրեան  
և նոյն ժողովոյ անդամ Մա-  
նուկեան Սենեքրիմ էփէնտի-  
ներն և Պատրիարքարանի գոր-  
ծակատար Ֆրէնկեան Արքահամ  
էփէնտին. Նորին Օրբաղնութեան  
արտասանած ատենաբանութեան  
օրինակն:

Մոյ, Ն. Օրբաղնութիւնը Տ. Դիո-  
նեսիոս Օրբաղնի հրաժեշտ  
տալով, վարդ ապետաց, քա-  
հանալից և երգեցիկ դպրաց ա-  
ռաջնորդութեամբ, Մայր եկե-  
ղեցի իշխալով, սիրոյ և միաբա-  
նութեան վրայ թուրքերէն ատե-  
նաբանութիւն մը ըրեր, և հա-  
մայն ժողովուրդը օրհնելէ վերջը  
հանդիսիւ մեկներ է։

Ահաւասիկ Ն. Օրբաղնութեան  
արտասանած ատենաբանութեան  
օրինակն:

«Եկայ այսօր ի գիւմաց Հայոց  
ազգին չնորհաւորնիւ ձեր նոր-  
քնակի Օրբաղն Պատրիարք Հայ-  
րըն, Այս առթիւ կը պարտաւո-  
րիմ քարոզել զնէր և զխազա-  
զութիւն, այն սէրն զոր Յիսուս  
Քրիստոս պատուիրեց ունենալ  
ընդ իրեարս, այն սէրն, առանց  
որոյ ոչինչ կրնալ յաջողիլ նորըն-  
տիր Դիոնեսիոս Ս. Պատրիարքն,  
իւր անուանակից Դիոնէսիոսի  
Սըրիսպաքացւոյն, առաքինու-  
թեանց հետեւողն է, իւր անձ-  
նական յատկութիւնները . կա-

տարելապէս կը պատասխանեն  
իւր ամուռոյն բարձրութեան  
և կարեւորութեան, բայց կ'ո-  
ղաշեմ, բան մը կայ՝ զոր  
պէտք է լաւ ի մահ ունել . Այս  
Պատրիարքական աթոռներն ոս-  
կեզծեալ են, բայց փշալից են  
անոնք, որ կը պատասխանէ մեր  
հոգեւորական կոչմանը, զի Յի-  
սուս Քրիստոս աշխարհի մէջ Ս.  
Խաչն ընտրեց իրեն աթոռ Այ-  
սօր ձեր Պատրիարքը վեհ. Կայ-  
սեր և Ազգին առջեւ իւր ունե-  
ցած պարտաւորութիւնները կա-  
տարելու համար կը կարօտի նե-  
ցուկ ունենալ Ազգին սէրն ու Տէ-  
րութեան համակրութիւնն, հե-  
տեւաբար կը մաղմեմ որ Դիո-  
նեսիոս Ե. յաջողի՝ բարձր իւր  
կոչման մէջ արդիւնաւոր հան-  
դիսանալու և գործելու Աստու-  
ծոյ կամաց և Օգոստավառ Սուլ-  
թանին հաճութեան համաձայն  
յօդուտ Եկեղեցւոյ և Ազգին»

## ՎԵՐՋԱՀԱՅՐՈՒԹԻՒՆ

Ժամանակէ մը ի վեր խաղցուած արամը սուուգիւ տխուր վերջ մը ունեցաւ և ինչպէս գուշակած է ինք, թէ բարոյական և թէ նիւթական վնասն ինչպէս միշտ՝ դարձեալ ազգը տուժեց :

Եղածն եղած լմացած է. հիմա ուզողն հանդարտ սրտիւ կրնայ հրաժարիլ ազգային պաշտօններէ—ի՞նչ, միթէ ալ ուրիշ գործ չըմնաց՝ գործ շատ. ամուսնաժողական դատեր, թաղականաց պայքարներ, անձնական կռիւներ, ազգային տրոց հաւաքում. ո՞մէկն լսեմ. գործերն իրարու վրայ դիզուած են և կսպասեն որ զիրենք տեսնող մը գտնեն. Եկեղեցականք ոմանք ալ թող քիմասանին քաշեն հանգստապէս. երբ ազգին կենսական շահերը պաշտպանելու պէտք ըլլայ, մենք իրենց իմաց կուտանք. Աշխարհականաց ոմանք ալ չորեք շաբթի օրն տխուր են եղեր և հետեւեալ հինգշաբթի օրն զըւարթ. չեմը զարմանար, տարուան օրերն մի օրինակ չեն ընթանար, մերթ պայծառ և մերթ ամպամած կըլլան. կարելի է որ ատոնք ալ մարդակերպ ծանրաշափներ եղած ըլլան. ընդհանուր համոզումը սա է որ դիզադէտ եկտ Եկեղեցականներ չունինք. Արեւելք թող դարձեալ շնորհակալութեան հանրադրեր պատրաստէ յանուն ժողովրդեան, սակայն արդի վիճակնիս կուզէք գիտական արդի, պարոնայը հաւատաւութեան արդի այս համար անդամները և այլք ահաւասած կըլլան. կարելի է որ ատոնք ալ մարդակերպ ծանրաշափներ եղած ըլլան. ընդհանուր համոզումը սա է որ դիզադէտ եկտ Եկեղեցականներ չունինք. Արեւելք թող դարձեալ շնորհակալութեան հանրադրեր պատրաստէ յանուն ժողովրդեան, սակայն արդի վիճակնիս կուզէք գիտական արդի, պարոնայը համար անդամները և այլք ահաւասած կըլլան. կարելի է որ ատոնք ալ մարդակերպ ծանրաշափներ եղած ըլլան. Եկեղեցին ակիզիքն է երկանց, ահա ասոր կըսեն, «Հաւատք ըո կեցուցին զքեզ»:

Գթութեան նշոյլն անգամ որրը տերնուն արտաքսած ոմանք,

յանուն ժողովրդեան դեռ կնըրտին զազգը խարել, համայն լուսաւորեալ ազգաց կարեկցական ժպիտն հրաւիրելով մեր վըրայ . . ապրին . . հիմայ ալ երեր, Ազգ. ժողով, քուեարկութիւն և ժողովուրդ իրար կը խառնեն, իբր թէ վնասուց պատճառն ատոնք եղած ըլլային, իծնէ կոյրեր որ ինքնակոչ առաջնորդներ կը հանդիսանան, զազգը խորխորատէ խորխորատ գլորելու. գժբազտութիւնը սա է որ գործոն մարդկանը կը վհատեցնեն, և ահա այս պատճառաւ է որ նախկին Ազգ. երեսփոխաներն այսօր ե դուր կը վնասուին :

Ժամանակէ մը ի վեր ազգային վարչութիւնը տեսակ մը գաղտնի ընկերութեան ձեռք անցած է որուն գլխաւոր գործիքն է Արեւելք. թերթը. «յառաջդիմական» փոեմ անուան ներքեւ խելքերնուն փչած կերպով Ազգը տակաւ առ տակաւ անկենդան ըըին. զարմանալին այն է որ իրենց գործած սխալներուն դէմ, այսօր նոյնիսկ իրենք կը քանքատին .

Վերջապէս իւր մեծութենէն շատ մեծ է Արեւելքի խմբագրութեան՝ սկսած օրուընէ գործած սխալներն. ատոնք եթէ խօսիլ չեն գիտեր, գէթ լսեն. ինչերնուն պէտք ազգային մահու և կենաց խնդրոց մէջ. մտնել. թող գաղիւական թատրոնին ներկայացնելիք խաղերը ներքողեն գերասանուհեաց որն աւելի գեղցիկ է այն ըսեն. կայծուիկի սրախոսութիւնները հրատարակեն, 25. թ. թիկնաթոռին պիրահարական հովուերգութիւններըն հոչակեն, և ի կատարումն այս ամենուն, մերթ նօթիու. սով քսան հազար փարսխի ծովարուն տակ սուռ տակ սուրբ մերթ օդերը. գապարիկով հինգշաբթ օդերը մէջ սաւառնին՝ որ քսան շամթ եղաւ դեռ չըլմացաւ :

Մենք կը փափաքէինք որ ա-

սոնք, քսան տարի առաջուան Հոյոց ազգին մէջ գտնուեին որ տեսնէին թէ այն ժամանակ ազգը պատժել գիտէր Այժմ անտարբեր ժողովուրդ մը ունին գէմերնին, ուզածնին կերնան ընել, թէպէտ և խիղճ կըսեն բան մը կոյ, սակայն այդքանն ալ ատոնց քով չիկար:

## ԽՍԱԿՑՈՒԹԻՒՆ

—Աննիկ գուռնէ, վարէն նայէ ովէ :

—Դա առւտու վարդապետ մըն է եղու կուզէք կըսէ. առնենք մէկ հատ մը ինչ կսես :

—Էյ առնենք ամա, հարցուր քի խաիրնէյի է :

—Ուր տեղի եղու է վարդապետ :

—Հնդեւրոպական մալքենի լեզու է :

—Խնդարու պան է եղեր տէ Մայրէնէյին լեզուն է եղեր :

—Մեղայ տէ՛ր. կեցիր ես իշնամ նայիմ ինչ է ատ . . պարի ես եկէր վարդապետ հրամանքնիդ ծախու լեզու ունիք :

—Հրամմերեք տիկին :

—Չիֆտ մը հանէ տէ նայիմ, աղէկ ըլլայ տէ աժան ալ ըլլայնէ կառնեմ :

—Ահաւասիկ տիկին, տպագրութիւնը խիստ մաքուր, պարուակութիւնն որ բաես, սքանչելի է, ճառ, Աստուծոյ գոյրւթեան փրայ. մանկավարժութեան հիմնական՝ անհիմն վարդապետութիւններ, նախալեզուեան ԴՀ. և Գ. Կ. Զ. Դ. Հ. Ռ. և ալլոնի ստուգարանութիւնք :

—Գա աղջիկ, Պուղարճա կը խորագէ կոյ :

—Ներեցէք տիկին դեռ ըլլայնուցի, թուրք լեզուին արմատք, Ընտանեկան նամակ, (կերեւի թէ կնիկն երկանն է զրեր) Հնդեւրոպական նախաժամանակ.

այրի մօր մը վերջին ամիսներն զոր կը պատմէ որբ մնացած աղջիկն, պանդխտին գիշերք, փառք ու փոշի, Մարտին թէ մարուխ...  
—Նէֆէս առ մարդ Ասուժոյ:

—Թող որ լմնցունեմ քիչ մնաց. Սխալ գործածութիւնը արդի լեզուիս մէջ, հուզեմք, կնեմք, կըլւամք, Ադր.

—Գա Անիկ, վախնամ վախուցերէ աս մարդը, մեղք, տահակէնձ ալ է:

—Հատը հինգ զրշ է, և խիստ օդտաւէտ:

—Մարիկ աստին եկոյ պիրտէն պիրէ ճիտդ չը պըլլուի:

—Գա պախալին մանչն ալ չասնիրկոր քի մէկը կանչէնք:

—Ինչ, միթէ զիս յիմա՞ր կը կարծէք:

—Զէ եավումչէ, քեզի ո՞վ պիտի գիմար ընէ, ատ լեզուդ վաղը բեր տէ առնեմ, հիմա մանրուկ չունիմ:

—Հոգ չէ ազնուուհի տիկին, առէք և ստակը թող մնայ:

—Պիւթիւն պախալ խասապներէն վերէսիյէն կտրեցինը, վաղը եկուր վարդապետ... գա վրաս մանրուկ ալ չվկայ քի ծեռքը տամ տէ ճամբու դնեմ:

—Մեզը որ թանձրամիտ արցետներ էք ամենքդ ալ, ձեզի լեզու չէ, բերան անդամ խանալն մեղք է, չնդեւրոպական մայրենի լեզու չէք կարդացեր որ գիտնաք թէ ի՞նչ ըսել է իմաստութիւնը, գիտութիւնը, փիլիսոփայութիւնը, հանճարամտութիւնը, լեզուարանութիւնը...

—Վարդապետ խելադարութիւնը մոռցար:

Ծիծաղեցէք որչափ որ կուզէք, սական ե՛ս, չաւտատացեալ գիտուն մնեմ, և ուրիշ գիտուններուն ամենքն ալ անհաւատ են ըսերվ, գունէն՝ անկաւ իզարանցին հին ոճոյն նման, դուրս ինչ կառ:

### ՄՈՒՀԻՄ ՀԱՎԱՏԻՄ

Բաղար էրթէսի կիւնքի ծէրիտէի-Եարգիյէտէ աթիտէքի մուհիմ հավատիսի օդուտուք:

### ՀԱՎԱՏ

Պիր ազ վագըթտան պէրու հավա էյի մէ սըճագ կիթմեքտէ իքէն ճումաա էրթէսի կէճէսի չէտիտ պիր պօրա զուհուր իթմիշ, վէ տիւն սապահ տախի սատթ 2—3 բատտէլէրինտէ պիր տէն պիրէ հավա բօրեաղա տէսնիւպ, չէտիտ պիր պիւրուտէթ հիւքմիրմա օլմայա պաշլամըշ, վէ պուսապահ ազընըդ գար պիէ եաղմըշ տըր:

### ՃԷՐԻՄԵԿԻ ՆԱՐԳԻՅԵ

Մէզը զալէթանըն, իշպու մուհիմ հավատիսի նէշը իտէն ճին Փիքիրի. հիւրմէթլու մուհարիրի, պուտէճէթլու փուրթունանըն թէքմիլ խասարընը աէրճ իթմէմիշ օլազընտան, տիւկիր վուգուտթլարը տախի սըրասը իէ պիզ նէշը իլէտիք (ավգընա մաղուրէն):

Օ կէճէսի փուգու պուլան Սամաթիա եէնի մահալլէսի եանդընընը, պէքճիկէր Փուրթունայա թութուլտուգլարնտան շաշըրըպ, քիմի Հասէքի, քիմի Խասքէօյ, վէ քիմի տախի Գասըմբաշա տէյու պաղըշտըլաք:

Թագսիմ ճատտէսինտէ իքի սէրխօշ, Փուրթունանըն շիտէթինտէն եէքտիկէրէ չարքըլըպ, իքիսի տախի եէրէ սէրիլտի իսէ տէ, օլունան վէզգէլատէ զայրէթ սայէսինտէ գալտըրըլըպ գօմիսիօն արապանը իէ յանէյէրինէ կէօթիրիւմիւշ տիր:

Պէյօղլու իլէ Բանկալմի արասընտա ամէտշիւտ, գաթիէն գաթին տէրդապաթ օլմուշ (զօրլու Փուրթ եահնաւ) ա՞ ա՞ —

Պօրանըն հիտտէթինտէն պիր գոճա, օկէճէսի գարըդընըդ գայալ

իթմիշ իսէ տէ, տէվրի սապահ հըսց տէլլալ մարիֆէթի իլէ հումա օլուն պուլունմուշ տըր:  
իքի ատէթ թրամվայ արապուց խաթտան չըգարաք զայպ օլմուշ իսէ տէ, էրթէ կիւնիւ զուզկուննուց սէվահիլինտէն պուլունմուշ տուր:

Պօրանըն զուհուրինտէ՝ իշպու սաթըրլարը եազնն, մուհափազաս սըզ պիր մահալտէ պուլունտուզունտան, ճէպինտէքի պուլունան բարալարը թէրմիլ ուչմուշ տըր:

Խասքէօյիւն Յ Խօմէրոլու վարորու պիր գառըրկայա թութուլուպ թեազըտխանէ քէօյիւնէ աթըրմըշ իսէ տէ, քէօյիւլէր եէմիլիէրէ եակէմիլ սալիմէն եինէ սույահնտիրիմիշ վէ չիմանընը վարօս գորուանլընը տէրիւհտէ իտէրէք, գազասըզ Ֆէնէր իսկէմիսինէ չաթաըրմըշ տըր:

Ճէրիտէի-Եարգիյէտէքի իշպու շիտաէթի պօրա սէպէպինտէն, զայէթ սիւլիւ պիը մատամըն տօղրու եօլուա թուրնիրի տիւշմիւշ տիւր:

Միւսիւ Վէնսան Փուրթունանըն զօրունտան մատմադէլ Դաթինէ շարբըլմըշ, ագլը պաշընտան ուշմուշ, Ճէպէսինտէ պիր հելտէ տիր:

Սթամպօտա թօրըագ սօդազընտա իւչ տէօրիմ քէտիկէր տամ իւսթիւնտէ գավզա իտէրլէր քան պօրանըն զօրունտան սօդազա տիւշմիւլէր իսէ տէ, ճան զայթը եօգ տըր:

Վէկիասըլ, իշպու շիտէթի Փուրթունտա, բէր չօգ ատամլար բահաթ ուեռումագտտա իմիշէր:

ՊՐԱՉԻԼԻԱ ՌԻՑԱՆԳՈՍԼ

• Քիսէր զալէթի բաղարտա պիւ կիւնլէրտէ Պրազիլիա բիյանգոսու իւնանը նէշը օլունմազա պաշլատը

Յագըր ահալի պիրտէն պիրէ զէնկին օլմագ հավէսինտէն բէք գոլալ ալտանըր օլտուղունտան պու բիյանգոնուն պէօյիւք րադամլարընա ալտանմամալարընը նասիհաթ իտէրիզ:

Պէօյիւք իգրամիլէսի 2.500 000 Փրանգ գաղանաճագմըշ վէ պիր պիլէթ իւչ տէֆա բիյանգօյա իշմիրագ իտէճէքմիշ 200 պին նոմերօտան 26 180ինէ մութլագ իգրամիյէ իսապէթ իտէճէքմիշ թէքմիլ պիլէթին Փիյաթը 100 Փրանգ իմիշ վէ էն ուճուղու հա նի 20տէ պիրի 5 Փրանգ իմիշ պունլար էյի:

200 պին պիլէթ 100էր Փրանգ տան 20 միլես Փրանգ ետէր քի 7 425.000 Փրանգ վէրէճէք իքրամիյէսինի աշաղ գարտըզըմըզ հալաէ 12.575.000 Փրանգ իյանէ վէրիէճէք իմիշ (։) Պրազիլատաքի տօղան չօնուգլարա հայտէ պու տա էյի տեյէլիմ Սթամպօլտան չէրէճէղի բարա ի չիւն պիր պանգա օլսուն թէէ մինաթ կէսոթէրմէմիշ տիր եալընը պիր թագըմ զագէթաճրւար կէսոթէրմիշ տիր քի բարայը ալըպ պիլէթ սաթաճագլար նասըլ քի բարայը ալըպ իւանընը նէլը էթտիլէր Պու բիյանգօ պիլէթէրինի Ոթամպօլտա Պիրմանիատա Ոթինատա Մըսրը վէ իսքէնաէրիէտէ սաթըյա կէօն տէրտիլէրի հալտէ նաս ոլմուշ տա Լօնտրա Ֆուանսա վէ Ալէմանիալա տախի կէօնտէրմէկէ ունութմուլլար Զիւնրի պու մէմալիքլէրտէ էօյէ եալուգը շապլար եռտան եօգ Պիզ գա զէթանըլըրդումուղու իյիփա պիրէ էհալիյէ նասիհաթ իտէ ըիզ քի էօյէ պէօյիւք բագամ ըարա ալտանարտ բարալարընը էլ էրինտէն չգարմասընար վէ հաթթա պու կիսի բիյանգօլարըն մէմաիրտէ թէտամիւլտէն մէն ոլունմասընը մէրճինտէն իսթիր համիտէրիզ:

Արեւելը բաղար էրթէսի կիւն քի նիւսիսէինտէ գոսգօնա իւանընը նէշը էթտիկի էլվէրմէմիշ տէ հավատիսամ սիւթունընտա աթիտէրի եալանը նէշը իթմիշ տիր :

ՊՐԵԶԻԼԻՈՑ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԻՒՆ

Ստորագրութիւնը ընդհուպ (։) պիտի փակուի քանի որ բոլոր տոմսերն ծախուած են (։) Հետեւաբար մեր այս աւուր չորրորդ երեսին մէջ հրատարակեալ Ազդոչ եւս արդիւնք ունի :

ԱՐԵՒԵԼՔ

Իշտէ զագէթաճրլըգտա պէօյ լէ օլմալը եիւզ զրուշ իւան բարասը ալմագ իշիւն ահայինին պինլէրնէ լրրալարընը եագմալը

ՃԱՇՈՒ

Մեծ պահոց մէջ ճաշու ժամերգութեան սովորաբար կանայք կը գտնուին դրեթէ բոլոր եկեղեցիներն:

Կանանց այս հաւատաւորութիւնը եկեղեցամիրութենէ աւելի ուրիշ պատճառներ ունի որոց գլխաւորն է զիրար գտնել և արդուզարդի վրայ ճառել :

Առջի օրը Մայր եկեղեցի մը տանք ճաշու ժամերգութեան գաւիթին մէջ հինգ վեց կանաք և աղջկունք բոլոր կաղմեր հետեւեալ խօսակցութիւնը կընէին :

Բարիլուս Զիպա հանըմ ընտորէս աղէկէս:

—Վույ աշկդ խաղայ ախճիկ պիրտէն պիրէ չը ճանչցայ աղէկը ըուինտ տո՞ւն ընտորէս :

—Էյ իշտէ իշկիւվէյիտէն հալլընա :

—Աս հանըմը ովէ:

—Արտէմիձաս է :

—Վույ պօյը պօսը սիրեմապ-

րիս եավրուս արթըլիս հարսնցու ախճիկ է եղել:

—Աղէկ մէկ սիւզէնիճի մը ուղեց ամա քարսուն քէսէ թրախօմա կուզէ ուսկէ դտնամ բուրուկ :

—Ատ արտխօման իճատ ընդին ճիտը տակը մնայ օր կիւլ տամլասի ախճիկները տունը կը մնան կոր :

—Մայրիկ Բրաբիյոն հանըմին ախճիկը նոյէ ատ սոյնալ թուրնիւր կը դրուի :

—Թոնի՞ը ինչ է եավրում :

—Թոնիր չէ թուրնիւր Զիպա հանըմ կէս մալաքօֆի պէս պան մընէ փիստանին ետեւի գարա Փը խապարթմիշ ընելու համար կը դնեն :

—Ախճիկ կըսես ամա հիմակու կնիկները սիւսիւ համար իրար կուտեն կոր դա անչէ ամա Բերոնը ախճիկը նշանեց :

—Գա ի՞նչ խաղըութիւններ եղաւ նէ չիյտէս:

—Ինչ կիւնամ ախճիկ տունէն դուրս ելած ունի՞մ մէյմը առտուն մէյմալ իրկուան դէմ սանկ մէյմը զըացիներու կերթամ :

—Կէցիրօր նախլէմ մէնխալէ Փէսնիկ մը նշանեց մանչը իրեր ամիս կընաց էկաւ սիրար պուլանմիշ է եղեր պիրտէն պիրէ պօնզը տաւցուց մինպահաթ չեմ ուզեր ըսաւ :

—Գա ի՞նչու . . .

—Ախճիկը մօրը ներոյը տղան կը սիրէ եղեր :

—Ցիսուս կրիստոս . . .

—Հապա՞ . . . մանչը տրեր տէրտէրը խրկեր խօսկապ տէի տըուած Արմուտիյէ ոսկին ետ է ուղեր :

—Ելպէթտէ պիտի ուզէ հէրիփը կէօզ կէօրէ կուսը կրակին կերէ զայէր :

—Գա էկոյ նայէ քի արմուտիյէ ոսկին հաքիքնի անէմին ըէհին տրեր եռուն խուրուշ վե-

ըուցէր են, հիմայ առ բարան տալու է քի էմանեթը առնեն տէ տեղը տան :

—Գա սա կանանչ ֆիստանլըն լուսեան չէ :

—Չէ, գէսէ ճիխն հարսնէ իշտէ, Սալմաթօրմուխէն հարս պերին տէ ետկը էրիկը ցքեց :

—կըսես ա քուրուկ, ինչ խըտար ալ իրար ցքող կալ . Սիոսին կիկնալ էրիկը ցքեց լսեցի՞ր :

—Գա ինչ կըսէ, նո՞ր էղաւ ատպանը :

—Հապա՛ . . . մենխալէ ֆրէնկ մը առած նոտած է. Պէջ զղուտուներ մի կըսես, տէմը չիփաէ չիփաէ պէսլէմէնէր մի կըսես ...

—Երնէկ կլխուն, սօնը էկաւ կէնճին. դէրէ էրիկնալ քաշուելու պան չէր . Աստուծուն կիշերը քէօրկինով տուն կերթար կըտներ կը ծեծեր. կէնճը ալ եէլտիր Ալահ ըսաւ .

—Գա անչէ տմա Տէրամենակալը լմնցաւ :

—Կեցո տէրը, ըսելէն պէրի է կէս սահաթ եղաւ Զիպա հանըմ :

—Եսալ կըսեմ քի ժամը ինչու մարդ չմնաց, լախըրտըն տալմիշ եղանք տէ վախնամ ուշ մնացի:

—Տահա սահաթը վեց նոր զարկաւ :

—Վո՞ւ ծունը կլխուս . աշէ-վին օճախին վրայ խաշլաման թողուցի հիմայ քէֆը մէջը զարկած է մնաք պարով կէնէ մեզ մի մոռնաք :

—Էրթաս պարով, եադութ հանըմին մախսուս պարեւ կընեմ.

Գլխուս վրայ ըսելով իրարմէ զատուեցան այս եկեղեցասէր տիկնայք :

## ԲԻԹԱՆԴՈ

Պիդ, էվլէնմէյի շըմէնտըֆէր քիանգոսունա պէյնզէթմիշիզ տիր. իրի միկոն հիսսէտէն եալը-

նըզ պիր հիսսէ պէօյիւք իդրա-միէյի գազանըպ 499 հիսսէ տախի ազ չօդ գանատթը տէրէնէ-սինէ կէօրէ պիր մըքտար շէ քեար իտէր :

Պիանի ինսանլար տախի էլինտիքինտէ, իքի միլենտան աննագ 4—5 եիւզ քիշի մէսուտ օլուպ տիկէրլէրի շիքեայէթտէն տուր օլմաեօրլար . պու տէտիկի-միզտէն աղնաշումառն ըի եալը-նըզ էրքէքէր իշիւն սէզլէեօրլզ, գատընլար տախի պիայնի էրքէքէր կիպի չօդ պէօյիւք պահթ-լարը օլմալը քի, մէսուտ օլսուն-լար . իշպու տէտիկիմիզէ պիր միսալ օլմագ իւզրէ աթիտէրի վագասոյը նագչ իտէլիմ :

—Վիչէնիկ աղա, պիլէզիկիմի նէ վագըթ կէթիրէնէրսին :

—Աման վէրո՞ն . . . իշտէ ունուտուեօրում կէթիրմէյէ, մաղազատա գասանըն իշինտէ տուրուեօր :

—Ճանըմ էյի եա կէթիրսէնէ :

—Էվտէ տուրաճազընա գասատա զալսա տահա էյի տէյիլ մի, օրթալզտա պիլիրախն նէ գատար խըրըզլըդիար օլուեօր :

—Գասատա տըր տէյորսուն ամայ, հա՞նկը գասատա. պրօշում տա գասատա տըր տէտին ամա, կիթտի կիտէր կիւզէլիմ պը-րօշ :

—Ճիրոտա զարըմ թէրս կիթտի նէ եաբայլըմ :

—Պաթոըն օ գումար քի պիզի պէօլէ քիւլ իւմթիւնէ օթուրթու, ախ վիչէն աղա նէ օլուր վազ կէլ շու գումարտան :

—Էյ պէն շիմտի ճիրօ օյնայօրմույում :

—Էվէլի կէճէ եինէ օյնամըշ-աըն :

—Ֆարաօն օյնատըմ, ճիրօ օյնատըմը իշիթտին :

—Գումար տէյիլ մի եէրէ պաթ-ուն :

—Եէրէմի պաթոըն, ֆարաօն

պիլիրմիսին նէ օեռւնտուր, պիր տէֆա շանալը խստէսէ, զէնկին օլտուգ կիթտի, էվէլի կէճէ պիր գրգ տէօրթլիւ 8իքէրաթօ պաղ-լամը իտի, էկէր պու գրգ տէօրթլիւ գոնմուշ օւայտը թէքմիլ պանգայը Սօմէ էտէճէքտիմ :

—Ախ վիչէն աղա, պու տէտի-յին լագըրտըլարը աղնամամ ա-մա, գումարտան քիմսէ օնմարը տըր, նէ օլուր պէնիմ խաթրըմ իշիւն, էվլատլարընըն խաթրը ի-շիւն օլսուն վազ կէլ շու գու-մարտան :

—Շու պիլէզիի ըէհինտէն գուրթարայըմ պիր տահա օյնա-մամ :

—Վա՛, պիլէզիկտէ կիթտի՛ նալէթ օլսուն, չըրըւըլպլագ պը-րագտըն էվլատլարըմ պէնի-դասատա տըր տէյի նալանտա սէոլէքտօրսուն գաճանըմ պու նէ-տիր պէնիմ չէքտիիմ :

—Ճանըմ սուս, նէ օլուեօրսրն, պու ագչամ ֆարաօնտա պիր վէնթի գամթրօ պուլսամ պիլէզի-կիմի բէհինտէն գուրթարըրըմ . պօշ պուլունտում տա աղզըմտան գաչըրտըմ :

—Պէն պիլմէմ, խսթէր բէնթի բաթրօ պուլ իսթէր գէնթի գօթ-րօ պուլ, պիլէզիկիմ եարըն ագ-չամ կէմէլի ո պէնիմ չօնուգլա-րըմն բարասը տըր :

—Սէն տուվա էթ քի շանալը էյի կիթսին պիլէզիկին եարըն սապահ այաղընա կէլիր :

—Գա պէն նէ տէրիմօնէ նէ տէր, վայ պաշնա քի գումարտան բա-րա գաճանըպ տա ատամ օլա-ճագսըն :

—Վէլ օն աղզընը բէնտինէ թօր-լա. սօղրամա պէնտէ պաշլարը հա՛ . . .

—Նէ պաշլայաճագսըն : պրօ-շումու կէօթիւրտիւն սաթտըն աղզըմը աչըպ պիր լագըրտը էթ-մէտիմ, օ կիւզէլիմ աղոր մէ-տայեօնու կէօթիւրտիւն գումա-

ըա վէրտին, պանա տա գալըպ  
էթախմ աէտին թընմատըմ, պիր  
պիրէզիիմ գալմըշ իտի օտա կիթ-  
տի, պանա տա կիւնահ տէլիլ,  
սոյումուշ սոդանա չէվիրտին պէ-  
նի:

—Պապանըն էվինտէն կէթիր-  
մէտին եա, պաշտալարը պէշ  
եիւզ լիրա, պին լիրա թրախօմա  
ալըերլար տա էոյլէ էվլէնիյօր-  
լար սէն նէ թրախօմա կէթիր-  
տին:

—Եյի քի կէթիրմէտիմ, օնու  
տա գումարա վէրէնէ յիտին:

—Գումարա վէրէնէ յիտիմ, նէ  
եաբարսամ եաբար ըտըմ, ո սէ-  
նին իւղէրինէ վազիփէ տէյիլ:

—Բէքտէ կիւզէլ վազիփէ տիր.  
Էվտէ նէ վար նէ եօդ կէօթիւր  
սամ տա գումարա վէր. եաբըն  
ո պիր կիւն էվլատլարըն պէօ-  
յիւրսէ նէ եաբանադորն:

—Պէն նասըլ օնլարը կէշինտիր-  
տիմ իսէ էլպէթ օնլար տա պիր  
իշ սահապը օլուր, պէնի կէշին-  
տիրիրէր.

—Ուս, պէն օ գարա թալէհիմէ  
նէ տէյիմ քի սէնի գարշըմա չը-  
գարաը:

—Պաշկասը գարշընա չըգալը-  
տը նէ օլաճաղըտը. գումար օյ-  
նարըմըշը. իշ տէտիին տէ  
քեաբատ օլուր կարար տա, նա-  
սըլ գաղանայըտը քէյփինէ կէ-  
լի՛ր մի իտի. պու ֆարան էոյլէ  
պիր օեռւն տուր քի, իքի իւչ  
ագշամ շանսըմ էյի կիթսէ մի-  
լիօնէու օլուրում:

—Վախ քի պու ագլըն իւշ  
սօն սօնու տիլէնէնէ յիզ:

—Սէն գօրդմա. պու ագշամ  
կրան ֆիկուրայա գօնաճաղըմ,  
իւրեամտա հէր էլ գաղանըյօր-  
ըր պէնիմ ըիւյալարըմ տայմա  
տօղըու չըգար:

—Գա կէնէ գումարա կիտէ-  
քէրօնին:

—Կէն պիլէ գալըմ, շիմար  
պանդա պաշլամըշ ալըր Ա-

տէյէրէք, պիզիմ վիշէն աղա  
էվտէն տիշարը չըգար:

Վէրոն տուտու կիթ մասնւմլա-  
րը սինէսինէ սըգարաք, պաշլա-  
րը աճը աճը կէօզ եաշը տէօք.  
մէյէ շիմտի պու կիպի պիր ա-  
տամ իլէ էվլէնմիշ օլան պիր գա-  
տըն, էվլէնմիշ օլտուզունա պին  
քէրէ լանէթ օգումազ մը. ամա  
տէյէճէրէր քի էյիսի եօգ մու,  
վար ամա բիյանդօ կիպի պահթը  
օլանտ չըգար:

## ԳԼԹՐԻԶՄ

Սրբազան Պատրիարք Հայրն:  
իւր հրաժարականին վրայ միշտ  
կը պնդէ եղեք, զո՞վ կը յունաս  
որ Պատրիարք ըլլայ. ես կըսեմ  
թէ յօրիմեան Սրբազանը կընեն.

—Ես ալ այնպէս կը յունամ,  
բայց չեմ կարծեք որ ըլլայ:

—Ինչէն . . .

—Վասն զի՞ ինչպէս ըսի, կը  
յունամ որ յօրիմեան Սրբազան  
Պատրիարք պիտի ըլլայ, և սովո-  
րաբար ինչ բան որ կը յունամ  
թէ պիտի ըլլայ, չըլլար:

Անցեալ օր խմբագիր մը «Հա-  
ւատացեալ դիտուն» վարդապետի  
մը կըսէր:

—Վարդապետ, դեռ երիտա-  
սարդ ես ինչու ակնոց կը գոր-  
ծածես:

—Ազքո ըլ զօրեր ինչ ընեմ, ակ-  
նոցն է իս առաջնորդու:

—Այդ ուրիշ ուրեմն մերթ  
ընդ մերթ Լեզուիդ համար ալ  
եթէ ակնոց մը գործածես քէշ  
չըլլար:

Կինը ժամանակէ մը իվկը է,  
գիշերները առելի կը զարդարուին.  
գիշերը երբ լուսավառի, երսուն

տարեկան կերեւին իսկ առաւօ-  
տուն, քառառուն և հինգ՝ և շատ  
անդամ վաթսուն տարեկան:

Գաթիլին պիրինի, քէնտի էհ-  
լինի էօլտիւրմէք ճինայէթիլլէ  
մահքէմէյէ կէօթիւրիւրէրէր:

Բէյիս—Պագսանա, սէն քէն-  
տի զէվճինի էօլտիւրմիւշիւն տէ-  
յի իթհամ էտէյօրլար նէ՝ տէյէ-  
ճէյին վար:

Գաթիլ—Էվգէթ է փէնտիմ,  
զիրա արթօգդ պիրլիքտէ եաշա-  
մագ գապիլ տէյիլ իտի, թա-  
համիւլւ թիւքէնտի, գուր-  
թուլաերմ տէյիլ եաբարմ:

Բէյիս—Այ օղուլ պու սէպէպ  
իչիւն պիր ատամ ճինայէթ իշե-  
մէզ, զարրնտան խօշնուա տէ-  
յի իտին իսէ, ալէյինինէ տավա  
աչպա ալրըլայրտըն:

Գաթիլ—Նէ գատար օլսա ար-  
րլաճաղըմը մուվագգաթ օլա-  
ճաղըմը. պէն տիւշիւնտիւմ քի  
թէքմիլ այրըլալըմ:

Գաթիլինէ հիւքը օլմուշ պիր  
ատամ, մահպուսիսնէտէ պիր  
արդատաշը իլէ սգանպիլ օյնա-  
տըղը սըրատա օյունտաշընա սօր-  
տու:

—Պագսանա արդատաշ, եա-  
րըն պէնի ասաճագլար տէյիլ ի-  
շիթտիմ, իրաէ էօլմէք աճատա  
զօր մը տըր նէ տէրսին:

—Ատամսէնտէ ալըշմաեա պազ-  
լը տըր, պիր քէրէ կէօղիւն ալը-  
շըրսա հիչ պիր շէլ տէյիլ ճէվապ  
վէրտի:

Պիր գարը գօճա. պիրիպիրէ-  
րինտէն ալըրլադագ իւղէք մահ-  
քէմէ հօւզուրունա չըգարլար իս-  
թիտալարը օգունտուգտաւն սօն-  
րա, բէյիս սէյիէյին պագալըմ  
նէ՝ տիր միւլատընը տէյիլ սօ-  
րա,

—Էվգնտիմ պէն պու գարը ի-

է արթըգ եաշայտմամ, այրըլ-  
մագ իսթէրիմ.

Ծէյիս—Նէ ճէվապ վէրէճէք-  
պին, գօնան սէնի իսթէմէյօր:

—Եփէնտիմ պէն պու գօնամ  
իէ արթըգ եաշայտմամ, ալրըլ-  
մագ իսթէրիմ:

Ծէյիս—Էօյէ օլտուզու հալտէ  
պուրայա նէյէ կէլտինիդ, սէն  
կիթ քէնտինէ պաշտ պիլու գօ-  
նա պուլ, սէն տէ կիթ քէնտինէ  
պաշտա պիր գարը արա տավա-  
յա հաճէթ եօդ տըբ:

### ՆՈՐ ԲԱՌԱՐԱՆ

Ի ՊԵՏՍ

ԱՐԴԻ ԿԵՆՑԱՂԱԿԱՐՈՒԹԵԱՆ  
ՅՈՐԻՆԵԱՅ

Դ. Դ. Ք.

Համեստութիւն—Պոչ խաղցնել,  
Պարկելտութիւն—Դեմք ելածը  
գլխէ հանել:

Հաւատարմութիւն—Այս բառը  
զանազան պարագայներու մէջ  
զանազան նշանուկութիւն կառնէ  
կանանց վրայ գործածուած ա-  
տեն կը նշանակէ երկան հաց ու-  
տել և ալոց հետ սիրաբանել ելն:  
Վստահութիւն—Այս բառին  
բուն նշանակութիւնն է քեզի  
յանձնուած աւանդ մը ամբողջո-  
վին կլեր

Բժշկութիւն—Հիւանդը կողոպ-  
տել և ապա սպաննել:

Յ. Փշտակութիւն—Իշկիւզա-  
րութիւն:

Միութիւն—Անգործածելի  
բառ:

Ամուսնութիւն—Ազրիւր կուսոյ  
և զանազան փորձութեանց:

Սիրել—Խենդենալ:

Գահանայ—Ճեսակ մը հարկա-  
հաւաք որ մարդոց ծնած պահ-  
ուած և մեռած ատենը միայն  
երեւան կելնէ:

Արդապետ—Պահապան հրեշ-  
տակ կանանց:

Պատրիարք — Երեսփոխանական  
ժողով լսուած ծաղկոցին կառա-  
վարիչ պատուելին՝ որոյ արդիլ-  
ուած է դժբաղդաբար Փալախա  
և թաթ գործածել:

Ուղղութիւն — Անօթի մնալ  
Ճշմարտախօսութիւն — թերան  
առնելն անգամ մահացու մեղք է:

Գեղեցկութիւն — կեղծն ու ճշշ-  
մարիտն երեւան հանելու համար  
նախ պէտք է տղջկանց երեսնե-  
րը լաւ մ'անալիզ ընել որ նշանա-  
կութիւնը հասկցուի:

Երդում — Շատ գործածուած  
ըլլալուն խուրատա եղած է:

Դրախում — Բեռնագին, կին  
լսուած անստանելի բեռը կը ելու  
համար:

Համբոյր — Անշրչափակ պար-  
տեղէ պտուզ մը քաղելէ աւելի  
գիւրութեամբ, ուզած այտէդ  
կրնառ քաղել աւելի տեղեկու-  
թիւն առնելու զողը Օր. Մելանի-  
ալին դիմելու է:

(Շատուանիէլ)

### ԲԻՒԹԱ

Աման Համբիկ աղա, նէ հալ  
տըր օ, պու նէ սօլկունլուգ, թի-  
թիրէյօրսուն թէկ էլտէն պիը  
պագալը քէնտինի, սըմման վար  
նէն վար:

—Եօք ախպար, եալընըզ եիւ-  
րէյիմ չարբըյօր, չօդ շէյ, պիը  
շէյին իւզէրինէ չօդ պիհին եօ-  
րաբսան բիւլաեա կէլու տէրէր  
պարի խէյալըմտան պիը շէյ կէ-  
շէյիտի:

—Հայր օլա, ըիւյա մը կէօր-  
տիւն, աճայիպ, պիը ըիւյատան  
պու տէրէնէ ալթիւթիւր դու-  
հուր իսէք մի:

—Նէ տէրօրտուն պիըատէր.  
տիյնէ քի նագլ իտէյիմ, կիւյա  
քի պիը թազըմ ատամլար, եարը  
պուչուդ գազըմը պիը մէզար  
եանընտա տուրուպ պագարքան,  
նակէհան և մէզարըն իշինտէն  
պիը սէս չըդմասըն մը:

—Աշմա՛, պիըատէր, հիշ մէ-  
զարտան սէս ըդա՞ր մը. գօրդ-  
տուզունուն սէպէպին պու մը  
տըր:

—Գօրդմա՛դ մը պաշլատըմ  
թիթրէմէյէ. տիւնեատա օլմազ  
շէյ եօդ. իթիգատսըզըդ էթմէ  
օրատա մընալուրմ գալտըմ.  
գաշմադ իսթէտիմ. աեագլարըմ  
իէրի վարմատը. սէս պօզուգ-  
ճա ֆագաթ օլտուդնա աղնալը-  
լըր պիը սէտա իլէ:

«Ոի՛ սէպէպ օլանա Ալահ  
թիւքէնմէզ էօմրլէր վէրնին.  
էօլտիւք աէյի կիւնահքեար մը  
օլտուդ գարտաշ, պու գատար  
տէրինլէրտէ իշմի՞զ նէ. չըդա-  
րըն պիզի պիը ազ նէփէս ալա-  
լըմ, պիզի իշիւն նէյէ ալթիւսթ  
օլուեօրսունուզ թէքմիլ րէ-  
ֆիգլէրիմ թարաֆընտան վէ-  
քեալէթէն սէուլէնորում, թէն-  
հա պիը եէրէ կէօթիւրիւն պի-  
զի. ասլա տարըլմայրզ եալընըզ  
հաֆիփ էօրթիւն իւսթիւմիւ-  
զիւ:

Սէս քէսիլաի հէր քէսի պէ-  
նիմ կիպի գօրդու, մէրագ վէ  
հայրէթտէ պըրագարագ, գա-  
զըլան մէզարտան աճապ սաղ պիը  
ինսան մը չըգաճագ տէյի պա-  
գըպ տուրուրդան նէ կէօթէլիմ  
էյի. երիմէյէ եիւզ թութմուշ  
պիը գուրու գաֆա քէմիյի:

—Հայ, բահմէթ օլուն ճա-  
նընա, կէօրտիւն մի ագըլլը գա-  
ֆայր, պին թանէ ագըլլը սաղ  
գաֆայա տէյիշթիրմէմ:

### Մ Ե Տ Ո Ց

Պ. Սարուխանեան Մշակի մէջ, Մը-  
շակէն, Արեւելքի մէջ լեզուաբանա-  
կան լեզուագարութիւն մը հրտա-  
րակելով, կը պնդէ որ Ասւահայոց  
առողանութիւնը ճիշդ է:

Թիֆիսի ամենօրեայ Նոր—Դար-  
լազըյօ մէջ կը կարդանք սա ջար-  
դակուոր սոսկալի բառն:

«Պետական խորհուրդը օրենքների  
Դէզարտը Մահմետական կան. Դապրո-  
Դապոր լի՛ոն ըսէլ կուզէ արդեօք.

ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ ՏՊԾԳՐՈՒԹԻՒՆ

## ԱՅՑԵՏՈՄՍԻ

Հաւագոյն քառժօնի  
վրայ ամեն լեզուաւ կը  
պատրաստուի իգին 100  
հատը 10 դհեկն պէտք  
ունեցողները պէտք է  
դիմեն գ. Պաղտատլեան  
տպարան Յակոբեան խան  
թիւ 13 կ. Պոլիս :

## ԵԹՄԵՔՃԻ ԽԱԹՈՒՆ

Մէզքիւր բօմանըն Այնձինէ ճիշտնէ գատար թապ ու նէշը օ-  
լունուազ ֆիրուիթ իտիմէքտէ օլուղ-  
ղընտան, չայանը միթալէա օլան  
իշպու հիքեայէյի՝ օքույանլարըմրզա  
թափիյէ իտէր, վէ տիկէր ճիլտէրի  
տախի տէրտէսթը թապ ու նէշը օլ-  
տըղընը պէյան էյլէրիզ:

Պունտան պէյոյէ ասլոնէ եազը-  
անլար իշիւն պէհէր ճիլտի 10 զրուշ  
հիքեայէ թէքմիլ օլտուքտան սողրա  
պիր ճիշտի 18 զրուշ սաթըլըր : Ապօ-  
նէ եազըլմաք իսթէյէն Պէյողըր  
տողրուսունաա Թագսիմտէ 65 նօմէ-  
րո Մէծմուայը Ախալար մաթսլարնա  
միւրաճատթ էյլէմէլէրի իլան օլընըր :

ՔԻԻՉԻԻՔԵՇՆ ՊԻՐԱՏԵՐԼԵՐ

Տ Է Պ Պ Օ

26. ՄԹԱՍՊՈԼՏԱ. ԵՒՆԻ ՃԱՄԻԵՏԵ 26  
Սրէչար տիւբեանլարը

ՄԹԱՆՊՈԼ, Քէօրրիւ քարշըսընտա 77—  
ՊէՅՈՂԼ, ԻՆՏԱ. Տօղրու եօլտա 167—

Մէզքիւր էնզախանէ վէ սրէչար  
տիւբեանլարընտա միթէտախտ վէ  
էնվախ թէրբիպաթը քիմեէվիյէ վէ էն-  
զա վէ մուալէնաթ վէ ալաթը ճէր-  
րահիէ, վէ ալէա ճինս լասթիգ իլէ  
չէլիքտէն մաամուլ ալաթ ու էտէվաթ,  
վէ լիսթէր ուսուրինտէ պաղլար, վէ  
ֆրանսըն վէ ինկիիզ էնզալարը, սոլ-  
ֆաթօնըն էն ալա ճինսի, եւրի վէ  
էնէպի մատէն սոււարը, Փօթօկր-  
րաֆճրլոր իշիւն թէրբիպաթը քիմեէ-  
վիյէ, Պօրու շարապլարը, գօնեագ-  
լար, էնվախ իշկիէր, գօզուլը սա-  
պունլար, նէֆիս բուտրա, օ տը Գօ-  
լունըր, սաչ սոււարը, տիւզիւնիք-  
էր, վէ սրէչարլար իլէ քիմեախա-  
նէրէ մախսուս ճամ գապլար վէ ա-  
լաթ ու էտէվաթ մէջնուս օլուպ,  
թօրտան վէ բէրոքէնտէ ֆիրուիթ-  
օլունըր :

Քէղալիք մէզքիւր տիւբեանլար-  
տա մուայէնէի թըլպոկիյէ տախի իճ-  
րա օլունըպ, սունա մախսուս օտա-  
ւարը վար տըր,

Պէօղու էնզախանէսի կէճէլէրի  
աչըգ տըր :

Զէյլ—Պիլճիւմէ էնզա վէ էմթատ

## ԲՈԼ ՖՈՅԱՃԵԱՆ

ԵՒԽԻՔԾԻՔ ԳԱԼՏԸՐԸՄՏԱ 80 ՆՈՒՄԵՐՈՏԱ.

Կէ՛օջէ վէ ձերբաչլըզ ՄԻՒԹԵԱԼԻԴ ՄԻՒԹԵԱԼԻԴ

Ա. Լ Ե Ա Թ Թ Ի Ւ Ճ Ա Ս Ր Ը

Մէզքիւր մաղազառա կէօզէ վէ ձէրբահլըզ միւթէալիդ էնվախ սրէաթ  
ու էտէվաթ մէջնուս տըր :

Էղմիւմէ, եռումուշոդ վէ սէրթ լասթիդտէն (գ.առչուտան) մաամուլ  
մէվատտը միւխթէիֆէ, գասոզ պաղլարը : էն գախ շիրինկալար, էլէր-  
թրիք մաքինալարը, միզան իւլ հավա. (պարումէթր), միզան իւլ հարարէ.  
(թէրմօմէթր) վէ էյի ճինս կէօղիւրէր պուրնմագտա տըր :

Մ. ԲՈԼ Ֆայաճեան հէր նէմ սըրարըզաթ վէ թամիրաթը էնվէն ֆիյաթ-  
իլէ ինըա վէ տէրէօնտէ իտէր և

մըզըն էն ալէա ճինսուէն օլտուզընը  
վէ բէք էնվէն ֆիյաթիա սաթըլըզը-  
նը Տօգթօր էֆէնտիլէրէ վէ բաղպէթ-  
լու էհալիյէ իլան ու պէյան իտէրիդ:

## ՇԱՐԱԳ ՏէԲՈՍՈՒ

Սէհհէթը պէտէնիյէեէ գուվէթ  
վէրմէք իչին, իյի շարապըն թէսիրի-  
նի թէքմիւ եկրորա թաստիք էթմիշ-  
լէր տիր. Փագաջ պիր թագըմ գայ-  
նանմըշ վէ եարմա շարապլարըն տա-  
խի մագարըաթը տէրգեար օլտուզըն-  
տան էյի վէ գայնանմամըշ, հէր նէզ  
Գարթալ վէ Պուրկօնեը շարապլարը  
ալմաք իսթէյէն Գալտթա կէօմիրիւկիւ  
գարշըսնտա կէօչէ օղու խանընտա  
շնօմէրու շարապ տէրոսունա թէշ-  
րիթ էթմէլէրինի մավսիէ էտէրիզ :

Ֆիյաթլար զայէթ էհիչն տիր :

Խզու մահալուէ էն ալէա ճինսու-  
լըրտան կէրէք շիչ վէ կէրէք սան-  
տըր՝ զօնեաք տախի սաթըլըր :

ԶՈՃՈՒԿԱՐ ԻՉԻԻՆ

ՏԱԳԻԳԵՍԻՆՏԷ ԶԼՔԻԼԻՐ ՀԵՐ

Նէվի

ՖՈԹՈԿՐՈՒԹ ԲԵՌԻՄԱՆԿԵՐԻ



Բ. ԳԱՐԱԳԱՇԵԱՆ

677 Ն. Գուլէ Գաբուսընտա Ն. 677

Մէզքիւր Փօթօկրտիխանէտէ Փօ-  
թօկրտիք ալաթ ու էտէվաթը տախի  
Փիրուիթ ոլունըպ, ուսուլի՛ մէճճա-  
նէն թարիք իտիիր :

Տէր եկ ՏՆՈՐԼԻ

ՈՆՏՈՆ ՍԱՐԱԵԱՆ

ԽՄԲԱԳԻՐ Յ. ՀԱՅԵԱՆ